

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ՍԿԶԲՈՒՆՎԲ ԲՆԱԼՈՒԾՈՒԹԵԱՆ

Դաս Ե . կազերու բոլինելեն զգուշանալու հետք . և շնչառորեան վրայ տեղեկութիւն :

ԵՐԲՈՐ կազմը կը բուընկի ու բոց կը հանէ , իրեն ջերմութեան աստիճանը ինչուան 5 կամ 600° կը հասնի . ասի կայ ըսելցէ թէ կազմը բուընկելու համար աս աստիճան ջերմութիւն պէտք է . վասն զի կան կազեր որ օդին հասարակ բարեխառնութեամբն ալ կը բուընկին , ինչպէս է ծծմբաւորեալ ջրածինը : Առվորաբար կազմը թթուածնի հետ բաղադրելու համար 150 կամ 200° ջերմութեան բաւական է . բայց միանալէն ետեւ աս ջերմութիւնը կաւենայ ինչուան 5 կամ 600° :

Փորձով իմացուեցաւ որ եթէ վառած կազին բոցին մէկ մասը կարելի ըլլայ պաղեցընել , պաղած կտորը կը մարի : — Ուրեմն ինչպէս կարելի է բոցին մէկ մասը պաղեցընել : — Ասոր զիւրին կերպը գտած են , որ է բոցին վրայ մետաղեայ թելէ հիւսած լաթ մը բռնել , աս հիւսուածքին ցանցառութիւնը այն չափ պիտի ըլլայ՝ որ քառակուսի հարիւրորդամետր կատրին վրայ ըլլայ հարիւր ծակտիք . ասիկայ է հիւսկէն մետաղական ըսուածը . որ երբ բոցին վրայ անանկ կը բռնես որ զանիկայ կտրէ , կը տեսնես որ բորբոքած կազին ջերմութիւնը անանկ կը նուազեցընէ , որ անոր ծակտիքներէն անցած կազմ ալ չըռընկիր , ինչուան որ հիւսկէն մետաղականին վրայի կողմէն նորէն զինքը չըռընկցընէս ծծմբառ մը ցցունելով : Հիւսկէնին ամենէն աղեկը երկաթ կամ պղինձ թելով հիւսածներն են :

Հըմֆրի Տէվի հիւսկէնին բոցը արգիլելու յատկութիւնը օգտակար բանի մը գործածեց , այսինքն ածխաւորեալ ջրածնին յանկարծական բուընկելէն առջ եկած վնաներուն դէմ : Ավ որ

ջրածնի լուսաւորութիւն տեսեր է , 'ի հարկէ դիտած է՝ որ իրիկունը կազմէ կանթեղները վառելու ատեն առջի բերան փթթառոց մը կը լուսուի ու կանթեղն ներսի կողմը կապուտ բոցով մը կը լեցուի . ասիկայ ծորակէն փախած ջրածնին ու օդին թթուածնին բաղադրութիւնն է՝ որ կանթեղը վառողին բոցը տեսածին պէս կը բռնկի ու պղտի ցընցմունք մըն ալ կու տայ ապակին հանդերձ թեթև ձայնով մը : Աս բանս որ հասկցար ետևի ըսելիքիս բացատրութիւնն է : Կ ատ հանքեր կան , մանաւանդ ածխահանքեր որ ինքնիրենին շատ ածխաւորեալ ջրածնին կազ կարտադրեն , աս կազը օդին թթուածնին հետ միանալով պղտի կայծով մը կամուժով զարնուածքով մը կամնաև երթեմն իրենք իրենցմէ կը բուընկին , և իրենց աշաւոր թնդմամք ճայթելովը միայն՝ շատ բանուորներ կը սպաննեն . աս բանիս մէջ վախնալու բանը ոչ այնչափ յանկարծական բռնկած կազին ջերմութիւնն է , որ մէկէն ամէն տեղ կը տարածուի , հապա օդին բուռն յորձանքը որ ամէն զիկէն կը վազէ՝ վառելով ջուրը գարձած ջրածնին տեղը բըռնելու , որովհետեւ որ աս պատճառաւ նոյն տեղոյն մէջ գատարկութիւն կ'ըլլայ . աս օդին յարձակելուն կամ հովին սաստկութիւնը ան աստիճանի է , որ զիմացը գտնուած գործաւորներն ու գործիքները կը քշէ ու կը տանի պատերուն զարնելով ջարդութուրդ կընէ : Ահա աս բանիս զէմն առաւ Տէվի իրեն մետաղեայ հիւսկէնով շինած կանթեղովը . որ ուրիշ բան չէ բայց եթէ սովորական կանթեղին վրայ ագուցած զլան մը՝ վերի ըսած թելերով հիւսած կտաւէն . ասոր անունը Աստիճով լապտեր՝ ըսուեցաւ : Ասոր օգուտը յայանի կերենայ երբոր կը մտնես ածխահանքերուն մէջ , և կը տեսնես որ կանթեղիդ ներսի կողմը նոյն կապոյտ բոցը կը բուընկի բայց չկընար զրսի կազն ալ բուընկցընել : Ասով գործաւորները

ապահով ու առանց ահուղողի կրնան
բանիլ, թեսկտե հիւսկէնը ներսի ջեր-
մութենէն կասկարմիր ալ եղած ըլլայ .
վասն զի փորձուած է որ կարմրած եր-
կաթը չկրնար կազզ բռընկցընել . բայց
աւելի ապահովութեան համար կան-
թեզներուն վրայ երկու հիւսկէն գը-
լան կանցընեն : Իսանկով հիմաքիչ ան-
դամ կը պատահի ածխաւորեալ ջրած-
նին բռընկելու սարսափելի դիպուածը .
եղածն ալ գործաւորաց անհոգութե-
նէն է . վասն զի երբեմն աւելի լաւ տես-
նէնք ըսելով՝ կանթեզն վրայի հիւս-
կէնը կը հանեն . երբեմն ծուխերնին
վառելու համար կաթեզզ այնչափ կը
ծռեն որ բոցը հիւսկէնին կը դաշի : Ու-
րեմն թնչ օգուտ իմաստնոց գիւտերէն՝
երբ տգէտ մարդիկ չեն գիտեր կամ
չեն ուզեր աղէկ կերպով զանոնք գոր-
ծածել : Իսայց թնչ ալ ըլլայ Տէվիին ա-
նունը միայն աս գիւտիս համար ալ ան-
մահ պիտի մնայ, որովհետեւ երսուն քա-
ռասուն տարուան փորձը՝ բաւականէն
աւելի ցցուց աս հանձարաւոր գիւտին
օգտակարութիւնը, և անկէց ՚ի վեր
զրեթէ առհատարակ գործածական ե-
ղաւ լնդղիայի, Պազզիայի, Պարմա-
նիայի, լիսասատանի և ուրիշ տէրու-
թեանց մեծամեծ հանքերուն մէջ, մա-
նաւանդ ածխահանքերուն մէջ, որոնց
գործածութիւնը որչափ որ յաձախեց
վերջի ատեններս, այնչափ ալ անհա-
մատ կերպով նուազեցան ան գըժ-
քազդ դիպուածներն որ առաջուց ստէպ
կը լսուեին : Իսայց չենք կը նար լոել
նաեւ ան գժուարութիւններն ու ար-
գելքները որ ՚ի սկզբան աս կանթեզիս
գէմ հնարուեցան . և ով կը կարծէ որ
աս արգելքներէն շատը նոյն իսկ ան
հանքերուն մէջ աշխատաղներուն կող-
մանէ եղած ըլլայ, որոնց որ կեանքը
պահէլու համար հնարուած էր աս գոր-
ծիքը : Իսայց զարմանք չէ, որովհետեւ
որ իրենք ան գժբաղդութեանց վար-
ժած ըլլալով՝ անտարբեր ազքով կը
նոյեին, և կանթեզին քիչ մը գժուար
գործածութիւնը՝ որ ըլլարժելէն առաջ
կար, զիրենք շատ կը նեղէր :

Ոմանիք ալ աս նորութեանս թշնամի
ըլլալով՝ կը հաստատէին թէ աս կան-
թեզին գործածութենէն ՚ի վեր այդ
գժբաղդութիւններն աւելի ստէպ կը
պատահէին, կամ թէ ըսենք հանքերուն
մէջ մեռնողներուն թիւը աւելի շատ
էր : Իս ընդդիմութիւնս ալ որչափ որ
ինքնիրեն սուտ ու անհիմն էր, այնչափ
ալ զրառւանց շշմարիտ կ'երեւար, ինչու
որ յիրաւի մեռնողներուն ցուցակը աւե-
լի շատ էր աս կանթեզին գտուելին ե-
տեւ քան թէ յառաջ . բայց աս կայ որ
ան ատենները եղած դիպուածներէն
շատը ծածուկ կը մնար, և մեռենե-
րուն թիւը խիստ շատ ըլլալուն՝ տէրու-
թիւնները ամենայն կերպով ծածուկ
կը պահէին օրպէս զի մնացած գործա-
ւորները չլիատեցընեն . իսկ ետքէն
երբոր փորձանքները քիցան՝ մեռած-
ներուն թիւն ալ որոց կ'իմացընէին,
որովհետեւ ան աստիճան չէր որ մար-
դուս վախկոտութիւնը իր շահասիրու-
թեանը յաղթել տար : Ու երջապէս աս
օրուան օրս ամեննեին տարակոյս մնա-
ցած չէ աս կանթեզիս օգտակարու-
թեանը վրայօք, և մարդ չգիտեր թնչ-
պէս երախտագէտ ըլլայ ընալուծական
գիտութեանը ծաղկեցընողներուն և
մանաւանդ աս գիւտս գտնողին, երբոր
կը մտածէ որ ասով այնչափ անհամար
գործաւորներ ազատեցան այնպիսի հա-
նապազորեայ և մերձաւոր վտանգէ մը,
որուն պատահէլէն ետեւ ձար ու գար-
ման ընելը անկարելի բան է :

Ը ատ փափաքելի բան էր որ աս կան-
թեզս տնական տնտեսութեան մէջ ալ
սկսէր գործածուիլ մանաւանդ ածխա-
նոցներն ու գինետուններ իջնելու ա-
տեն, որովհետեւ քիչ շատ ան տեղի
ածխային կազերն ալ երբ ջրածնի հետ
միացած կ'ըլլան այսպէս յանկարծ յան-
կարծ բռընկելու ենթակայ են, մանա-
ւանդ անմիջապէս ձրագի բոց մը տես-
նելով, և այսպիսի գժբաղդութիւններ
կը լսուին երբեմն մանաւանդ արևելքի
կողմերը, որոնք մեծամեծ հրդէ հներու-
ալ պատճառ կ'ըլլան, նոյն բանը շատ
աւելի կը պատահի հասարակ կերպով

շինուած ոտից ճամբայներուն մէջ, որովհետեւ ան տեղուանքն ալ բաց ՚ի առատ ջրածին կազէն, փոսփորեան դիւրավառ նիւթն ալ խիստ շատ է : — Երբ զգուշութիւնը աւելի կերպով մը պէտք է որ ըլլայ բնալուծական գործատանց մէջը, ուր որ կրնանք ըսել թէ թուր օդը դիւրավառ կազէրով լցուած ըլլալէն զատ, անանկ մարմիններ ալ կան որոնց բորնկելուն համար ուրիշ բան պէտք չէ, բայց եթէ օդին յան կարծակի քանի մը աստիճան փոփոխութիւնը : Յուսանք որ վնասուց մեծութիւնը և անոնց առաջքը առնելուն դիւրութիւնը տեսնելով՝ չէ թէ միայն խօսքերնուս երկայնութեանը ներեն, հապա նաև ջանան աս ապահով լապտերին գործածութեամբը զանիկայ գտնողին վախճանին ալ համնի՛ որ է մարդկութեան օգուտը :

Ենապորեան վրայ :

ԱԾԽԱՐՀՔԻՍ վրայ որեկիցէ կենդանի առանց շունչ առնելու չկրնար ապրիլ. շնչառութիւնը թոքին ձեռքովը կ'ըլլայ, որուն գործուածքը նուրբ սպնդամենիւթ մը ըլլալով՝ օդը կրնայ անոր մէջ մտնել ու ելլել :

Երբոր արիւնը ամէն շնչերակներէն անցնելով ու մարմնոյն ամէն մասանցը կենդանութիւն տալէն ետեւ նորիէն երակներուն ձեռքովը սիրտը կը դառնայ . առաջ որ կարմիր շնչերակի արիւն էր, հիմա երակի ու արիւն դարձած կ'ըլլայ, ու ածխով լեցուած ըլլալուն զտուելու կարօտ : Այս ետ դարձած ու ածխոտ արիւնը սրտին ուժով բարեխոմունքովը թոքին նուրբ մանսուածքներուն մէջ կ'անցնի . հնա օդի հետ միանալով՝ ստոյգ կիզումն կը պատճառի, այսինքն արեան աւելորդ ածուխը կը միանայ օդին թը թուածնին մէկ մասին հետ, ու կ'ըլլայ ածխային թթու . նմանապէս արեան ջրածնին մէկ մասն ալ կը միանայ ուրիշ մաս թթուածնի հետ ու կը ձեւանայ ջուր : Այսանկով առջի ածխոտ արիւնը կը զտուի ու կը կարմիր ու նորիէն սիր-

տը կը դառնայ . հնակէց նորէն շնչերակ ներով կը տարածուի մարմնոյն գործարանացը կենդանութիւն տալու համար : Իսկ թոքը ուռելով ու կծկելով կը վանէ նախ ածխային թթուն . երկրորդ ջուրը՝ որ ցուրտ ատեն Ճերմակ ամպի պէս բերներնէս ու քթերնէս կ'ելլէ . երրորդ օդին անկենդան կազը որ կամ շնչառութեամբ ներս մտած է, կամ արեան մաքրուելէն մնացած է . Այսան կով կ'ըլլայ ահա մարդուս ու կենդանաց շունչ առնելն ու տալը, որ իրենց ամենէն էական ու հարկաւոր մնունդն է . վսսն զի առանց կերակրոյ ու առանց ջրոյ կրնանք օրերով դիմանալ, իսկ առանց շունչ առնելու և ոչ վայրկեան մը կրնանք ապրիլ :

Հիմա դուն ինքիրենդ կրնաս իմանալ թէ ինչու փակուած տեղ մը երկայն ատեն շենք կրնար կենալ, առանց երբեմն երբեմն օդը փոխելու . որովհէտեւ որ թոքերնէս ելած ածխային թթուավը օդը կապականի ու շնչառութեան չգար : Այս ելած ածխայինին շափը խելքէ մաքէ վեր բան մըն է . վասն զի փորձով ցուցուած է, որ չափահաս մարդ մը օրուան կամշահ ժամուան մէջ 650 լիտր ածխային կազ դուրս կուտայ . ու մէկ ու կէս լիպրէ ալ ջուր որ կը ձեւանայ բերնէն ելած շոգիով : — Արդուս շնչառութեամբ այսչափ ածխային կազ թոքէն ելլելը խելքիդ գէմկ'երենայ, անանկ չէ . բայց ես քեզի դիւրին կերաը սորվըցընեմզասիկայ փորձելու : Ա երը սորվեցար որ ածխային կազը վառած Ճրագը կը մարի . աղէկ . հիմա առ մէկ լսյն բերնով շիշ մը կամ գաւաթ . մը ու բերնիդ բռնելով քանի մը անգամ մէջը շունչ առ ու տուր . յետոյ մէջը Ճրագ մը խոթէ . և ահա կը տեսնես որ Ճրագդ կը մարի . բայց առ ալ գիացիր որ գաւաթին բերանը վեր պիտի բռնես ու յատակը վար սովորական կերապով . ապա թէ ոչ գլխիվար բռնածիդ պէս ածխային կազը օդէն ծանր ըլլալով՝ կը թափի ու փորձդ չյաջողիր : Երբ օդը այսչափ հարկաւոր է մեր կենդանութեանը, ապա ուրեմն մեր

բնակութեանց օդն ալ որ կը չնչենք
մասնաւոր ուշադրութեան կարօտ է :
Խուցի մը օդը մաքուր պահելու համար
ամենէն աղէկ միջոցը ծինելուզով վա-
ռարանն է . աս կերպով օդը միշտ կը
նորոգուի . վասն զի խուցին ծակտիք-
ներէն դրսի օդը ներս կը մռնէ ու կրա-
կը կ'արծարծէ և անոր ջերմութեամբը
անգայտանալով ծինելուզէն դուրս կ'ել-
լէ . ասով միշտ օդը յորձանքի ու շարժ-
ման մէջ կ'ըլլայ : Խակ ընդհակառակն
մեր արեւելքի երկիրներուն սովորու-
թիւնը՝ որ է վառած ածուխը կրակա-
րանով մը բերել խուցին մէջը դնել, չէ
թէ միայն վնասակար է , հապա նաև
մահաբեր ելած ածխային կազին հա-
մար : — Այս ես կ'ըսեմ . նախ աս բանիս
քիչ շատ դէմ կ'առնեն արեւելքի փայ-
տէ տներուն շինուածքը , որ ամէն կող-
մէն ծակ ու ճեղք ըլլալով կազն ալ
տեղ կը գտնէ ցրուելու . բայց քարու-
կիր տներուն մէջ վնասը յայտնի է . եր-
կրորդ թէ որ վնաս ալ պատահի՝ ավ-
կ'անդրադառնայ թէ ածխին կազէն է ,
կամ թէ շատ անգամ ան զվսու ցաւե-
րը , սրտի խառնուկները , փորի խոս-
տուկները ինչէն առաջ կու գան . ռամ-
կին ալ կրակը խամ է եղեր , կրակը
զարկեր է ըսածն ինչ է : Խոսդունք ու-
րիշ վնասներն ալ որ տեղացիք աւելի
կրնան զիտնալ . բայց այս յայտնի է որ
ձմեռուան հիւանդութիւններուն շա-
տը ոչ այնչափ դրսի ցուրտ օդէն է , որ-
շափ ածխով տաքցուցած խուցերուն ա-
պականեալ օդէն : Հասկըցողին այս-
շափս բաւ է , մենք մեր առջի խօսքին
դառնանք :

Աւագիան ջերմութիւն . Խաչիս որ
ըսինք ընչառութեան գործողութեամբ
բնալուծական բաղադրութիւն ու կի-
զումն կ'ըլլայ . ան է կենդանեաց ջեր-
մութեանն ալ մեծ պատճառը . որով-
հեաւ ըսեր էինք թէ ամէն բաղադրու-
թենէ ջերմութիւն կը պատճառի : —
Տէփրէց անունով գաղղիացի բնալոյն
մը շատ հետաքրագական ու օգտակար

զննողութիւններ ըրաւ կենդանեաց
ջերմութեան վրայօք . իրեն փորձերէն
աս կը հետեւի որ կենդանեաց ջերմու-
թեանը տասնին ինը ընչառութենէ ա-
ռաջ կու գայ . իսկ մնացած մէկ մասը
ստամոքսին մէջ կերակրոց բնալուծա-
կան բաղկացութենէն , արեան շրջա-
նէն , և ուրիշ գործարանաց շարժմունք-
ներէն . որովհետեւ աս շարժմունքնե-
րէն ալ շփումն առաջ կու գայ . իսկ
շփումը պատճառ է ջերմութեան :

Ո՞արդուս յատուկ ջերմութիւնը գրե-
թէ 37° է ամէն կլիմայի մէջ , կամ թէ
ըսենք տարբերութիւնը քիչ է . ուստի
կրէնլանտի ու Ծփրիկէի բնակիչըը
քիչ շատ նոյն ներքին ջերմութիւնն
ունին : Ո՞արդ սաստիկ ցուրտի կրնայ
գիմանալ , ինչպէս հիւսիսային բնակ-
չաց շատը տարւոյն մէկ մասը անանկ
մթնոլորտի մը մէջ կը բնակին որ սա-
ռոյցէն գրեթէ 40° վար է . բայց սաս-
տիկ տաքութեան ալ նոյնպէս չդիմա-
ցուիր :

Ո՞աչուններուն ջերմութիւնը բոլոր
կենդանեաց մէջ ամենէն սաստիկն է .
և իրենց յատուկ ջերմութիւնն է 43° :
— Զկներուն յատուկ ջերմութիւնը ի-
րենց կեցած ջրին տաքութենէն քիչ մը
աւելի է : Զկներն ալ ջրի մէջի օդը կը
ծծեն իրենց ականջներովը , որ ջրին
մէջը կը բացուի ու կ'ընդարձակի , իսկ
ջրէն դուրս կը կծկի , անոր համար օդն
ալ չկընալով թափանցել ձկներն ալ կը
մեռնին . աս այսպէս ցցուցած է Փլու-
րան որ 1840էն Շէմալրանին զիտու-
թեանց ատենադպիրն էր :

Ո՞ս ընչառութեան վրայ տուած տե-
ղեկութիւննիս յայտնի կը ցուցընէ՝ թէ
ինչպէս մեր բոլորտիքն եղած մթնոլոր-
տը մեզի հարկաւոր է . անանկ որ եթէ
յանկարծ մթնոլորտը վերնար , ամէն
արարածք մէկէն կը մեռնէին , և անկէց
ետեւ երկրիս բնակիչները պէտք է որ
բոլորովին մեզմէ տարբեր կազմուածք
ունենային , որով աշխարհը ալ բոլո-
րովին կ'այլափախուելու :